

Լուսինը ապրիլի 4-ին երկրիս ամենեւնի մօտ կէտք կհասնի, եւ կգտնուի Կոյս համաստեղութեան մէջ: Երկրորդ օրը երկրիս 10 ժամը 10 վայրկեան անցած՝ հակառակ կողմը կանցնի: Լուսնի յոյսը ձմեռն աւելի սաստիկ է քան քէ ամառը. ուստի եւ օդին սափնալովը՝ լուսնի յոյսն ալ նեւ գնե՛տէ կնուազի: Յիշով ու սափով նոյնպէս կաւելնայ կամ կզակսի միւս երկնային մարմնոց յոյսը:

Ապրիլ ամսոյն մէջ Փայլածու մոլորակը կսեսնուի առաւօսները՝ արեւուն ելլելէն ինչ մը առաջ, եւ 30-ին՝

երկես ամենեւնի նեոաւոր կէտք կհասնի: Արուսեակը կերեւայ երկրիս արեւուն մօտէնէն ետք՝ Յուլ համաստեղութեան մէջ: — Հրաքը կրնայ տեսնուիլ առաւօսը Աղեղնաւորին մէջ: — Լուսնիս յոյսը ամիսը կվայլի. եւ իւր արբանեակները ամէն երկրիս կրնան դիտուիլ: — Երեւակը կսեսնուի երկրիս՝ Առիւծ կենդանակերպին մէջ: — Սուր առօր կամ դիտակ ունեցողները կրնան տեսնել նաեւ Ուրանոսը՝ Յուլ կենդանակերպին մէջ:

ԱՌԱԿ.

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՈՒՆ.

Ճրպուռը ճրոճըռալով էր ըզբաղած ամառն իբուն.
Չըմեռուան ցուրտն որ կոխեց՝ յիրաւի ձիւն եկաւ գլխուն.
Ուտելու բան մը չունէր, ոչ ճըճի, ոչ ճանճի տոտիկ.
Ելաւ գնաց իւր դրրացւոյն, որ տանտիկինն էր մըջիւնիկ,
„Մարիկ, ըսաւ, հոգիդ սիրես, անձարիս ճան մը ըրէ,
„Ի՞նչ մը բան փոխ տուր ինձի, հաշուատետրիդ մէջը գրէ.
„Առածս քեզ ատենին շահով հանդերձ կըղարձընեմ.
„Աշունքը չեմ անցընէր, գրվխուս վըբայ երդում կընեմ“:
Եկուր նայէ որ մըրջիւնիկ խաթունն
Ուրիշի փոխ տալ բընաւ չէր զխտեր.
Ի՞նչ քարսիրտ կին է եղեր, ըսէ դուն,
Ի՞նչ կրնաս ընել, իւր բանին տէրն էր:
Դարձաւ հարցուց ճրպուռին.
— Դա, դուն ամառն ի՞նչ ըրիր: —
„Ի՞նչ ընէի, հոգի, այն տաք ատենին.
„Չայնս ձըգած խաղ կանչեցի, չըլտեցիր“:
— Խաղ կանչեցիր հա, ատ ալ գէշ բան չէ.
Տէ գընա ուրեմն հիմա ալ պարէ: —

ԶԱՆԱԶԱՆ ՏԵՂԵԿ ՈՒԹԻԻՆՔ.

Եւրոպայի ու Ամերիկայի մէջ բամբակեղեւնաց արուեստին ծաղկիլը:

Այժմու ճարտարութեան նշանաւոր երեւոյթներէն մէկն է բամբակեղեւնաց գործուածքին յառաջադիմութիւնը: Ասկէց ութսուն տարի յառաջ հագիւ մէկ քանի գործարաններ կային բամբակի. քառասուն տարի յառաջ՝ եւրոպայի ու Ամերիկայի գործարանաց իգործ դըրած բամբակը հագիւ 80 միլիոն քաշ (օքքա) էր. իսկ այսօրուան օրս՝ 500 միլիոնէն աւելի է:

Բամբակի գործարանաց համար գործածուած դրամագլխոյն չափը համարը չկայ. բայց եւ շահերնին նոյնպէս անհամար է. 1856-ին, նոյնպէս եւ 1857-ին՝ միջին թուով՝ 50 միլիոն լիբայ սթէռլինի բամբակ գնուեր է, եւ բամբակեղէն շինուեր է գրեթէ 120 միլիոն լիբայի:

Բամբակի գործարանաց մէջ գտնուող աշխատաւորաց թիւը կհասնի մէկ միլիոն երկու հարիւր յիսուն հազարի՝ ամէն հասակէ: Այս ահագին համրանքէն դուրս են նաեւ անոնք որ բամբակի առուտուրով կապրին, եւ ասոնց թիւը աշխատաւորներէն ալ աւելի է, վասնզի

գրեթէ չորս միլիոնի կհասնի:

Բամբակի գործարանաց ամենէն շատը Անգլիա է:

Արագուսիւն Ելեկտրագոյ:

Նափովէն Կայսեր մարտի 1-ին օրէնսդիր ժողովոյն առջեւ խօսած ճառին մէջ կար 1,466 բառ. նոյն օրը երկու ելեկտրական թելերով Փարիզէն Լիոն քաղաքը ամբողջ ճառը փոխանցուեք է:

Փարիզէն Լիոն այն ճառին ամբողջ փոխանցման գործողութիւնը տեւեք է 55 վայրկեան:

Լիոն քաղաքը Փարիզէն 507 հազարմէթր (քիլոմէթր) հեռու է:

Նոր-Եօրֆի բողոքականաց այլեւայլ աղանդներ:

Հետագայ յօդուածը կամ ցուցակը Ամերիկայի Նոր-Եօրք քաղաքին եկեղեցական Օրագրէն կթարգմանեմք՝ լոկ իբրեւ հետաքրքրական գիտելիք մը: Վրան ամենեւին կրօնական կամ բարոյական խորհրդածութիւն չեմք աւելցրներ, վասնզի ընթերցողք պէտք եղած հետեւանքը դիւրաւ կրնան մակաբերել. մենք այս միայն ըսեմք որ քրիստոնէական հաւատքին բողոքականաց մէջ այսչափ բազմաթիւ ճիւղեր բաժնուելուն մի միայն պատճառ եւ աղբիւր է իրենց այս թիւր եւ մոլար սկզբունքը թէ «Աստուածաշնչէն դուրս ամենեւին մէկ բանի մը պէտք չէ հաւատալ, եւ Աստուածաշնչին խօսքերը ամէն մարդ ալ իր ուզածին պէս կրնայ հասկընալ»:

Օրագրին յիշած ցուցակը այս է.

«Կրկնակնունք, մկրտականք, նոր մկրտականք, ազատ մկրտականք, անջատ մկրտ-

ականք, խստակրօն մկրտականք, ազատամիտ մկրտականք, խաղաղասէր մկրտականք, տղայոց մկրտականք, փառատօրիչ մկրտականք, ալէլուիա մկրտականք, մկրտական քրիստոնէայք, երկաթաբազուկ մկրտականք, հանրական մկրտականք, մասնական մկրտականք, մկրտականք եօթներեկի, սկովտացի մկրտականք, մկրտականք նորոյ ընդհանրական կրօնի, թխամորթ մկրտականք, ինքնագլուխք կամ մաքրականք, քամերոնեանք, կծկոտք, տալէեանք, քամպէեանք կամ նորակրօնք, տունքերեանք, ազատասիրք, հալոէեանք, հունթինկթոնեանք, իրվինկեանք, ինկանեանք, վազլանք, զիչք, զրոց սրբոց քրիստոնէայք, կլասեանք, կամ սանտոմոնեանք, հին երիցականք, նոր երիցականք, սկովտացիք, միաբանականք, քուէյքըք կամ բարեկամք, զողոջոտք, միահաւատք, սոկինեանք, մորաւացիք կամ եղբարք միութեան, մեթոտեանք, վէալէեանք, վաղնչուց մեթոտեանք, նորակրօն վէսլէեանք, կալվինական մեթոտեանք գաղղիացիք, նախնի յարակցականք, նոր յարակցականք, սուետեպորկեանք, փլիմութեան եղբարք, կրրկնակնուք քրիստոնէայք, մորմոնք, քէլիեանք, մուկլթոնեանք, ռոմանեանք կատարելասէրք, ռոկէսեանք, սեքլեանք, հանրականք, քայլականք, վայթֆիլտեանք, ազատասէր աշակերտք կամ ակափեմոնեանք, լուտերականք, գաղղիացի բողոքականք, նորակրօն գերմանացիք, բողոքական գերմանացիք նորակրօնք, գերմանացի կաթոլիկք կամ աշակերտք Ռոնկի, նոր լուսաւորեալք, անգղիական անգղիացիք, անգղիական գերմանացիք, անգղիական գաղղիացիք»:

Այս ցուցակը հրատարակող եկեղեցական Օրագիրը վրայ կբերէ թէ անշուշտ մէկ քանին ալ մոռցուած պիտի լինի:

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՅԻՅ.

Աստորիոյ գործերը անցած տարւոյն վերջերը բոլոր եւրոպայի ուշադրութիւնը իրենց վրայ դարձուցեր էին. այս տարի ալ նոյնպէս ամենայն լրագրաց խօսակցութիւններուն նիւթ եղած են, եւ ամենուն կարծիքն այն էր թէ այս տեւրութիւնը հարկ է որ քիչ ժամանակի մէջ զանազան փոփոխութիւններ ընէ կամաւ կամ առ հարկի իւր կառավարու-

բեանը մէջ, որպէս զի հպատակները այնչափ չզանգատին, զանձը այնչափ նեղութիւն չկրէ եւ տուրքերը օրէ օր աւելի չծանրանան: Այս եւս ճշմարիտ է որ Աստորիոյ տեւրութեան համար այսպիսի նեղութիւնները նոր բաներ չեն. 1838-ին պատահմունքները աւելի ալ վտանգաւոր կերեւնային իրեն համար, եւ սակայն իւր խորագիտ քաղաքականութեամբը